

կու կտորէ եղաւ : Արթոր 1304<sup>ին</sup> Վարչատի ցեղէն Մաճառաց թագաւորութիւնը վերցաւ, ժողովուրդը երկու հոգի ընտրեց թագաւորութեանյաջորդ, կէսը Կնժուցի Լարտոսը ուզեցին՝ որ Կափոլիի դուքս էր, կէսն ալ Պոչեմիոյ թագաւորին Անզէլորդին . երբոր ասոր բանը չյաջողեցաւ, հայրը Անզէլ Մաճառաց Պուտա մայրաքաղաքին վրայ մեծ բանակ մը զրկեց, ինքն ալ իր որդին ու Մաճառաց թագը հետր առած հոն տարաւ Փրակայէն : Կնժուցին Մաճառք իրենց թագաւոր անուանեցին Պաւերայի թագաւորին Ոթոն որդին, և Անզէլ չզիտցուիր ինչ պատճառաւ՝ թագը անոր զրկեց : Ոթոն ձիով Կաստրիայէն Մաճառստան գացած ատենը՝ թագը հետն էր, տուփով մը իր քովի իշխաններէն մէկուն ձիուն համետէն կախուած . մէկ առաւօտ մըն ալ տեսաւ գերմանացի իշխանն որ գիշերանց կորսընցուցեր է այնպիսի ծանրագին բանը : Կնժուն իր քովիններուն հետ մէկտեղ նորէն ետ դարձան որ վնտուեն, և կարծես թէ Տրաշքով մը գտան թէ թագը և թէ տուփը :

Ոթոն 1307<sup>ին</sup> թագանսիլվանիոյ Արլատեսլաւ Այլվուային այսինքն իշխանին հետ տեսնուելու գնաց՝ յուսալով որ իր կողմը ձգէ զանիկայ, բայց կ'երենայ թէ չյաջողեցաւ . վան զի Այլվուան թագաւորական թագը ձեռքէն առաւ, ու զինքն ալ քիչ մը ատեն բանտ զնելէն ետեւ՝ թողուց որ երթայ, բայց թագը իրեք տարիի չափ քովը պահէց . ետք տեսնուալով որ մեծ պատերազմափառի բացուի անոր համար, ետ դարձուց : Կայն գիպուածին վրայ հարիւր տարիէն աւելի անցաւ, ու թագին վրայ նոր բան մը չպատահէցաւ : Բայց 1429<sup>ին</sup>, երբ որ Գերմանիոյ Վլաերդ Դ կայսրը մեռաւ, նորէն երկու հոգի ընարուեցան անորյաջորդ . մէկը Ահաց թագաւորը Վլատեսլաւ, մէկալ Վլաերդ կայսեր որդին Վլատեսլաւ՝ որ գեռ պատիկ էր : Կայսրուհին կ'ուզէր իր որդին թագաւորեցընել, ուստի իր աղախիններէն

մէկը գնաց գողցաւ թագը Անչեկրատի բերդէն : Ան թագը կայսրուհին 1541<sup>ին</sup> Փրեղերիկոս Դ կայսեր քովը 25,500 Փիտրինի տեղ գրաւի գրաւ . բայց Մաթիաս Քորլին Մաճառի թագաւորը նորէն գնեց թագը կայսրէն, ու Անչեկրատ բերդին մէջ պահէց : Անչափ պատերազմէն ետև դարձեալ կինիկ մարդ մը գողցաւ ան թագն ու Քոլչաննէս Օ ափոլիոյ զօրավարին տուաւ, անկէց Փերտինանտոս Ա կայսեր անցաւ, քիչ տուենէն ալ ( Սամանցւոց ձեռքն ընկաւ : Այս Անչափան Անչեկրատի պաշարմաննէն ետ դառնալու ատենը՝ իր բանակին ցցուց ան թագը Պուտա քաղաքին մէջ, ըսելով թէ ասիկայ Պարսից հոչափաւոր Անչիրուան թագաւորին թագն է . ետքը Օ ափոլիոյին զըրկեց՝ որ իր պաշտպանութեանը տակն էր : Օ ափոլիոյին մեռնելէն ետեւ՝ անոր կինը տուաւ թագը Փերտինանտոս կայսեր : Կնկէց ետքը Պոչեմիա, Մաճառստան ու Աննաս քանի մը անզամ տարուեցաւ թագը՝ ինչուան որ Անփոլտ կայսրը նորէն Մաճառստան զըրկեց, և Քոշութին ձեռքը հոն անցեր էր :

Խակ թէ հիմայ ինչ եղած է աս թագը՝ զիտցուիր . ոմանք կ'ըսեն թէ ծածուկ տեղ մը թաղուած է, ուրիները կ'ըսեն թէ Քոշութ իր քովը պահէր ու հետը Տաճկաստան տարեր է :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՍՏԵՂԱԲԱԾԽՈՒԹԻՒՆ

Վլատեսլաւ պարեկան շարժումը .

Ըստ Երբ զիտած կ'ըլլան որ արեւ օր մը հորիզոնին որ կէտէն կ'ելլէ նէ՝ երկրորդ օրը նոյն կէտէն չելլեր . նոյն պէս օր մը հորիզոնին որ կէտին վրայ կը մանէ՝ երկրորդ օրը նոյն կէտին վրայ չմներ . և յունիսի 9<sup>ին</sup> (21) սկսեալ ինչուան գեկտեմբերի 10 (22) իրեք ամիս օր աւուր վրայ առաջին ելած

կետէն դէպ 'ի հարաւ կը հեռանայ , ու իրեք ամիս ալ ետ դառնալով դեկտեմբերի 10<sup>է</sup>ն սկսեալ ինչուան յունիսի 9<sup>ւ</sup> իրեք ամիս դէպ 'ի հիւսիս կը հեռանայ , ու իրեք ամիս ալ նորէն ետ կը դառնայ :

Դարձեալ թէ որ մէկը արեւը մտնելու ատեն անոր կտրած օրական ձամբուն վրայ գտնուած աստղերէն մէկը դիտելով ըլլայ , որ անմիջապէս արեւէն ետեան ալ իր մուտքը կը խոնարհի , կը տեսնէ որ այս աստղը օր աւուր վրայ երթալով արեւուն կը մօտենայ , այնպէս որ արեւուն ձառագայթիցը մէջ ընկղմելով անյայտ կ'ըլլայ : Վանի մը օր անցնելէն ետեւ մէյմըն ալ նոյն աստղը արեւուն առջեւը կը տեսնուի , որ օր աւուր վրայ կամաց կամաց անկէ կը հեռանայ :

Հիմայ կը հարցընեմ թէ այս երեւութիս ինչ մեկնութիւն տալու է . կաման է որ այս աստղը , որ առաջ արեւուն օրական ձամբուն վրայ անկէ ետեւ էր , արեւէն առաջ անցեր է , և կամ թէ արեւը անոր մէկ կողմէն մէկան է անցեր : — Ի՞այց ուրիշ կողմանէ զիտենք , ու տեղն ալ գայ նէ պիտի տեսնենք , որ աստղերը ամէն օր հօրիզոնին որ կէտէն կ'ելլեն նէ՝ միշտ նոյն կէտը անփոփոխ կը պաշէն , և որ կէտին վրայ որ կը մտնեն նէ՝ միշտ նոյն կէտն է իրենց մուտքը , և մէկմէկէ ունեցած հեռաւորութիւննին միշտ նոյն է , ուր ընդհակառակն արեւը տարին տասուերկու ամիս իր ելլերու ու մտնելու կէտերը կը փոփոխէ և աստղերէն ունեցած հեռաւորութիւնը նոյն վահան էր , ուրեմն ըսել է թէ արեւն է որ շարունակ կը փոփոխի ու աստղերուն կը մօտենայ և անոնց մէկդիէն մէկալը կ'անցնի :

Ի յսինքն թէ արեւը օր աւուր վրայ արեւմուտքէն դէպ 'ի արեւէլք կը շարժի հակառակ իրեն օրական շարժմանը . և այն աստղը առաջ արեւմուեան կողմն ուր որ կը տեսնուէր նէ՝ տարի մը անցնելէն ետեւ նորէն նոյն ժամուն այն տեղը կը տեսնուի , որով ըսել է թէ արեւը այն աստղին նկատմամբ առաջին դիրքն ա-

ռեր է նորէն . ուրեմն շրջան մը ըրեր է որ նոյն կէտն հասեր է , ուր որ էր տարի մը առաջ , և այս շրջանն է ահա որ արբեկան լարժուն արևու կ'ըսուի :

Հիմայ դնենք թէ երկիրս մէկ մեծ գունտ մըն է ու ընդպարձակութեան մէջ անշարժ կեցեր է , իսկ երկինքը աստղերով հանդերձ անդադար անոր չորս դին կը պտըտի . ուստի կը տեսնենք որ աստղերը երկնքին մէկ դիէն կ'ելլեն ու կամաց կամաց բարձրանալով մէկալ դիէն կ'իջնեն ու անյայտ կ'ըլլան . և թէ որ քիչ մը մտադրութեամբ դիտելու ըլլանք նէ , կը տեսնենք որ այս աստղերը ամէնն ալիրենց օրական շրջանովը երկրիս բոլորտիքը այլ և այլ շրջանակներ կը ձեւացընեն , ումանք մեծ , ումանք պզտիկ . և այս շրջանակներէն երկրիս նկատմամբ ամենէն մեծը , որ է ըսել երկնքին երեսը երկրիս ձիշդ մէջտեղէն անցնողը հասարակած կ'ըսուի , վասն զի երկինքն ու երկիրս ձիշդ մէջտեղէն կտրելով երկու հաւասար մասունք կը բաժնէ որ հիսուսնական կ'ըսուին , որով անոնցմէ մէկը հիւսիսային կիսագունտ կ'ըսուի ու մէկալը հարաւային կիսագունտ . ուստի աստղերը կամաց մեծ շրջանակիս վրայ կը շարժին , և կամաց շրջանակէս դուրս հիւսիսային ու հարաւային կիսագունտներուն վրայ . անոնք որ հասարակածէն դուրս կը շարժին , երկրիս չորս կողմը անոնց ձեւացուցած շրջանակները հասարակածին զրաֆակէտական են , այսինքն թէ այս շրջանակները հասարակածէն ամենայն կողմանէ հաւասար հեռաւորութիւն ունին . և որչափ անկէ կը հեռանան՝ այնչափ կը պզտիկնան , ու երկու կողմանէ ալ կ'երթան մէյմէկ կէտի վրայ կը միանան , որ բեւեագ կ'ըսուին . և այս երկու կէտերը իրարու հետ տրամագծապէս միացընող ուղիղ դիմէն ալ առանց աշխարհէ կ'ըսուի , որուն վրայ քսանը ըորս ժամուան մէջ բոլոր երկինքը կը դառնայ : Այն շրջանակն որ աստղի մը ընթացիցը ամենաբարձր ու ամենացած կէտերէն անցնելով դէպ 'ի բեւեաները կ'երթայ ու եր-

Կինքը երկու կտոր կը բաժնէ՝ մէյմը  
արևելքան ու մէյմըն ալ արևմտեան՝  
Քշօքեայ կ'բառի, վասն զի որ և իցէ  
ասալ իրեն ընթացիցը այս կէտերէն  
մէկուն վրայ գալով Ճամբուն կէսը կը տ-  
րած կը սեպուի:

Իսկ թէ արեւը հասարակածին վրայ կը պտղատի, թէ արդեօք անոր հիւսիս սային կամ հարաւային կողմը զուգահեռական շրջանակներու վրայ, քիչ մը հոս քննենք: — Անչպէս ըստինք, աստղերը տեղերնին ամենելին չեն փոխեր. թէ որ հիւսիսային կողմն են միշտ նոյն կողմը կը մնան, թէ որ հարաւային կողմն են միշտ այն կողմը կը մնան. իսկ արեւը այնպէս չէ. թէպէտ և իրեն օրական շարժումը վեր՝ ի վերանց նայելով՝ մեզի կ'երենայ թէ հասարակածին կամ անոր զուգահեռական շրջանակի մը վրայ է, բայց թէ որ ուշի ուշով իրեն տարեկան շարժումը դիտելու ըլլանք՝ կը տեսնենք որ հասարակածին վրայէն անցնելով անկէ կը սկսի հեռանալ, և օր աւուր վրայ ինըուան իրեք ամիս երթալով կը շեղի անկէ և վերջէն կը սկսի մօտենալու իրեք ամսուան մէջ հասարակած հասնելով, նորէն առաջինին հակառակ կէտէ մը անոր վրայէն կ'անցնի ու կը սկսի հասարակածին մէկալ կողմը խոտորի՝ դարձեալ իրեք ամիս հեռանալով անկէ, և նոյնչափ ժամանակին մէջ նորէն դէպ ՚ի հասարակած շարժելով կուգայ այն կէտը կը հասնի՝ ուսկից որ առաջին անգամ ելերէր էր, որով ամբողջ շրջանակ մը կատարած կ'ըլլայ, և այս շրջանակս կ'ըսուի ծէր խուարձնան. վասն զի արեւն ու լուսինը այս շրջանակիս վրայ գտնուած ժամանակը խաւարումն կը հանդիպի. և ինչպէս տեսանք այս շրջանակը ոչ հասարակածին վրայ է, և ոչ անոր զուգահեռական է, այլ անոր վրայ քովընտի անկիւնաբար պառկած է, որ ըսել է թէ հասարակածին ու ծրի խաւարման շրջանակները երկու կէտով մէկզմէկ կը կարեն, և այն կէտերը որոնց վրայ որ այս երկու շրջանակները զիրար կը կըտրեն գէշբահաւասարէց էլլադ կ'ըսուին,

վասն զի արեւը այս կէտերուն վրայ հաս-  
նելուն պէս բողոք աշխարհք գիշեր ու  
ցորեկ հաւասար կ'ըլլայ . այս ուղիղ զի  
ծը որ տրամադքապէս այս երկու կէտե-  
րը իրարու հետ կը միացընէ՝ գէլէրահա-  
տաստրէց գէծ կ'ըսուի :

Վրել ամէն տարի այս կէտերուն վրայէն մէյմէկ անգամ կ'անցնի, մէյմը գարնան ժամանակ, մէյմըն ալ աշնան ատէն, անոր համար գիշերահաւասարներէն մէկը գաբնանային կ'ըսուի, մէկալլ աշնանային. առաջնը գրեթէ մարտի 9<sup>ին</sup> (21) կը պատահի ու երկրորդը սեպտեմբերի 10<sup>ին</sup> (22): Եւ երեսոր արել հասարակածին հարաւային կողմէն դէպ'ի հիւսիսային կողմը կ'ընթանայ, մարտի 9<sup>ին</sup> գարնանային գիշերահաւասարին կէտէն կ'անցնի և օր աւուր վրայ հասարակածին հիւսիսային դին կը խոտորի. այս խոտորումը յունիսի 9<sup>ին</sup> իր վերջին աստիճանը կը հանի և անկէ ետև արել կը սկսի հասարակածին մօտենալ և նորէն սեպտեմբերի 10<sup>ին</sup> աշնանային գիշերահաւասարին կէտն հանելով՝ կ'անցնի հասարակածին հարաւային դին, և առաջ որ իրեն խոտորումը հիւսիսային էր՝ հիմայ հարաւային կ'ըլլայ, և առաջնին պէս օր աւուր վրայ երթալով հասարակածէն կը խոտորի և դեկտեմբերի 10<sup>ին</sup> իր խոտորման վերջին աստիճանը կը հանի. այս կէտէն կը սկսի խոտորումը նուազիլ ու կամաց կամաց արել հասարակածին մօտենալով մարտի 9<sup>ին</sup> գարնանային գիշերահաւասարին կէտը կը հանի, այսպէս մէկ տարուան մէջ արել երկու անգամ հասարակածին վրայէն կ'անցնի:

Դայց գիշերահաւասարից այս կէտերուն տեղը հաստատուն չէ, և արել օրինակի համար, մարտի գիշերահաւասարը երկնքին որ կէտին վրայ կը ձգէնէ, ամբողջ շրջան մը կատարելէն ետև երեսոր նորէն մարտի գիշերահաւասար կը հանի, երկնքին նոյն կէտին վրայ չի գտներ այս գիշերահաւասարը, այլ 30<sup>ա</sup>, 1 մասն աստիճանի առաջ եկած կ'ըլլայ, այսինքն արեւելքէ արեւմուտք գնացած կը գտնէ. որով բաել է թէ

դեռ 50°, 1 մասն աստիճանի պէտք է արևել ձամբայ ընէ , որ երկնքին նոյն կէտն համնի ուր որ առջի գիշերահաւասարը ձգեր էր . ասով արևուն գիշերահաւասարէ մը ելլելով ու նոյն գիշերահաւասարը համնիլը 20° 22" մասն ժամու կը կանխիէ , քան թէ երկնքին մէկ կէտէ մը ելլելով նոյն կէտը հասնիլը , որ ըսելէ թէ գիշերահաւասարի տարին աստեղական տարիէն 20° 22" մասն ժամու կարծէ է . և ահա այս այն երևոյթն է որ կանխուան գիշերահաւասարէն կ'ըսուի :

(Ճ) որ գիշերահաւասարի կանխուամը , կամթէ գիշերահաւասարի կէտին տեղափոխութիւնը տարին 1' մասն աստիճանի ըլլար , 21,600 տարուան մէջ այս կէտը երկնքին երեսը ամբողջ կը պարտէր ու շրջան մը ընելով նորէն իր առաջին տեղը կը համնէր . բայց ինչպէս քիչ մը վերը տեսանք , այս տեղափոխութիւնը ձիշդ 1' մասն աստիճանի չէ , այլիր 50°, 1 մասն աստիճանի է , անոր համար այս շրջանս ալ գրեթէ 25,868 տարուան մէջ կը կատարուի :

Գիշերահաւասարից կէտերուն այս շրջանին՝ հիները Ած Պարիերունիւն կ'ըսէին :

Կյաւարման ծրին վրայի այն երկու կէտերը որ գիշերահաւասարներէն հաւասարապէս հեռու ըլլալով ձիշդ անոնց մէջ տեղը կ'իյնան , և արևել այն կէտերուն վրայ հասած ատեն , ինչպէս տեսանք , հասարակածէն իր ծայրագոյն խոտորումը կ'առնու , արևակայտ կ'ըսուին . վասն զի արևել դէպ'ի այս կէտերը շարժելու ատեն՝ գիշերները հասարակածին մէկ կողմը երթալով կ'երկննան ու մէկալ կողմը կը կարձնան . և երկույածորդական գիշերներուն երկայնութիւնիրարմէ այնչափ շատ կամ քիչէ որւափ արևել այս կէտերուն հեռու կամ մօտ է . այնպէս որ արևել այս կէտերուն վրայ գալով գիշերներուն երկայնութիւնութիւնը անզգավի կ'ըլլայ , կարծես թէ արևել կեցեր է , ալ ոչ կը հեռանայ հասարակածէն և ոչ կը մօտենայ . և այս երևոյթս տարին երկու

անգամկը պատահի . մէյմը ամառը՝ որ ամառային արևակայտ կ'ըսուի , մէյմն ալ ձմեռը՝ որ չմեռային արևակայտ կ'ըսուի : Ի՞մառնային արևելակայքը արևուն հիւսիսային խոտորման ծայրագոյն կէտն է , որ յունիսի 9<sup>ի</sup> (21) կը հանդիպի . աս ատեն երկրիս հիւսիսային կիսագրնտին վրայ եղած գաւառներուն որերը ամենակարծ կ'ըլլան ու գիշերները ամենաերկայն : Իսկ ձմեռնային արևելակայքը արևուն հարաւային խոտորման ծայրագոյն կէտն է , որ գեկտեմբերի 9<sup>ի</sup> (21) կը հանդիպի , անոր համար մեր օրերը ամենակարծ կ'ըլլան ու գիշերները ամենաերկայն՝ հարաւային կիսագրնտին հակառակ :

Դժեւ իր ընթացիցը ծայրագոյն հեռաւորութեամբը հասարակածին հետձեւացուցած անկիւնը հակուն ծրի խաւարման կ'ըսուի : Այս անկիւնը հաստատուն չէ , այլ տարուէ տարի կը փոփոխի . հիմայ գրեթէ 23° 27' է , բայց հարիւր տարին մէյմը իւր 47" 55 մասն աստիճանի նուազելով կը կարծուի թէ ատեն պիտի գայ որ ծիր խաւարմանը հասարակածէն ամենեին խոտորումն պիտի չունենայ , որով արևել ալ միշտ հասարակածին վրայ պիտի շարժի , ինչպէս գիշերահաւասարից ատեն կը շարժի : Այն ժամանակը չէ թէ տարին երկու անգամ միայն գիշեր ցորեկ հաւասար կ'ըլլայ , ինչպէս հիմայ , այլ միշտ իւրաքանչիւր գաւառներուն ցորեկները գիշերներուն հաւասար պիտի ըլլան . նոյնպէս օգուն բարեխառնութիւնն ալ որ արևուն ընթացքին կախումն ունի , ան ատեն ամենեին փոփոխութիւնն պիտի չկը . տաք կողմերը միշտ տաք պիտի մնան , ցուլտ կողմերն ալ միշտ ցուրտ : Ա երջապէս մէկ խօսքով այն ամէն երևոյթները որ ծրի խաւարման հակման պատճառաւ հիմայ երկրիս վրայ կը տեսնենք , այն ատեն ալ պիտի չտեսնուին :

Յայց կը խարուին որոնք որ այսպէս կը մտածեն . և թէ պէտ եղած դիտութիւնները այնչափ հին չեն որ այս երեւութիւ վրայ հաստատուն գաղափար մը տան , ՚ի վերայ այսր ամենայնի հաշիւը կը ցուցընէ որ խաւարման ծրին հակման այս նուազումը պիտի ջարունակէ , այլ կամաց կամաց նուազելով ինչուան մէկ կէտ մը պիտի համնի ու անկէ պիտի սկսի նորէն ետ դառնալ ու աձիլ , և աստեղաբաշխք կ'ըսեն թէ այս նուազման միջոցը գրեթէ 1<sup>ուն</sup> ինչուան 3<sup>ուն</sup> է , որով ծուռ է այն կարծիքը թէ ծրի խաւարման հակումը նուազելով՝ ատեն պիտի գայ որ արել հասարակածին վրայ պիտի շարժի և մեղի մշտնջենաւոր գարուն պիտի ըլլայ :

Հասարակածին այն զուգահեռական շրջանակները , որ արել ամէն օր իր օրական շարժմամբը կը ձեւացընէ , հասարակածէն այնչափ հեռու են՝ որչափ ծրի խաւարման այն կէտը որուն վրայ որ նոյն օրը արել կը գտուի՝ հասարակածէն հեռու է : Ունէ որ արել 8 աստիճան ծրի խաւարման վրայ հասարակածէն հեռացեր է , կամ որ նոյն է՝ խոտորեր է , իրեն ձեւացուցած զուգահեռական շրջանակն ալ 8 աստիճան հասարակածէն հեռու կ'ըլլայ : Երբոր արել հասարակածէն իր ծայրագոյն հեռաւորութիւնը կ'առնու , որ է ըսինք հիմայ 23<sup>ուն</sup> 27<sup>ուն</sup> աստիճան , իրեն ձեւացուցած զուգահեռական շրջանակը հասարակածէն ամենէն հեռաւորը կ'ըլլայ , և մէկալ զուգահեռական շրջանակներէն ամենէն պզտիկը կ'ըլլայ , որ արեադարձ կ'ըսուի . ասիկայ երկու հատ է , մէյմը հասարակածին հիւսիսային դին , մէյմըն ալ հարաւային դին : Եցանընը կ'ըսուի արեադարձ խեցէնքնի , վասն զի արել ամառնային արեակայից ժամանակ երբոր հասարակածին զուգահեռական շրջանակը կը ձեւացընէ , երկնից այս նշանիս վրայ կ'ըլլայ . իսկ մէկալը կ'ըսուի արեադարձ այծէնքնի , վասն զի արել ձմեռնային արեակայից ժամանակ երբոր հասարակածին զուգահեռական շրջանակը կը ձեւացընէ՝ եր-

կնից այս նշանին վրայ կու գայ . այսպէս արեադարձները արեւուն ընթացից սահմաններն են , որոնցումէ գուրս չելլեր , և այս միջոցս է հիմայ 46<sup>ուն</sup> 54<sup>ուն</sup> :

Երբոր կ'ըսենք թէ արել ամէն օր հասարակածին զուգահեռական շրջանակներ կը ձեւացընէ , պէտք է ենթադրենք թէ արեւուն խոտորումը 24 ժամնայն է , և նոյնչափ միջոց խաւարման ծրին կէտի մը վրայ կը կենայ , կամ թէ 24 ժամ հասարակածէն նոյն հեռաւորութիւնը կը պահէ : Ուսումնական ձշութեամբ խօսելով այս բանս սխալ է , վասն զի արել անդադար հասարակածէն ունեցած հեռաւորութիւնը կը փոփոխէ , որով ամէն վայրկեան այլ և այլ զուգահեռականներու վրայ կը գտուի , անոր համար պէտք է մանաւանդ ըսենք թէ արել պարուրածե մը կը ձեւացունէ քան թէ շրջանակ մը . բայց բայցատրութեանց ու գաղափարաց պարզութիւն մը տալու համար , սկզբնական աստեղաբաշխութեան մէջ կ'ըսուի թէ արել իր օրական շարժումը հասարակածին զուգահեռական շրջանակի մը վրայ կը կատարէ . այսինքն՝ անզգալի կը սեպուի այն քանակութիւնը որով արել 24 ժամուան մէջ բեկոներուն մէկուն կը մօտենայ :

Կ'ըսուն և ուրիշ երկնային մարմնոց շարժմունքները հաշուելու ու չափելու համար՝ հարկաւորապէս պէտք է երկընքին երեսը հաստատուն կէտ մը որոշել , ուսկից այս մարմիններն սկսին շարժիլ ու նորէն հոն դառնան : Վիտենք որ արել ամէն տարի ծրի խաւարման վրայ իրեն տարեկան ընթացքը կատարելու ատեն կուգայ հասարակածին վրային կ'անցնի , անոր համար աստեղաբաշխը ալ իրենց չափերուն սկիզբն այս կէտն ընտրեր են՝ ուր որ հասարակածն ու ծրի խաւարումը զիրար կը կտրեն , ուստի արեւուն աս կէտէն ունեցած հեռաւորութեանը երկայնութեան ըսեր են : Երբոր արել իր տարեկան շարժմամբը զի շերահաւասարին կէտէն 15 աստիճան առաջ գնացեր է , կ'ըսուի թէ արել երկայնութեան 15 երորդ աստիճանին

վրայ է . վասն զի խաւարման ծրին երկու կտորները՝ գիշերահաւասարներէն սկսեալ վեց վեց մաս բաժնուած են որ էնդանակէրդ կ'ըսուին , իւրաքանչիւր մասը երեմնական աստիճան են , որով տառերկու կենդանակերպ կ'ըլլան ու 360 աստիճան կ'ընեն : Այս կենդանակերպները գարնանային գիշերահաւասարին կէտէն կը սկսին ու իրարմէ հաւասար հեռաւորութեամբ ծրի խաւարման վրայ 30ական աստիճան առաջ կ'երթան , և որովհետեւ խաւարման ծիրը հիւսիսային ու հարաւային կը բաժնուի , ասոնք ալ հիւսիսային ու հարաւային կը բաժնուին , և են իրենց անուններովն ու նշաններովը գարնանային գիշերահաւասարին կէտէն սկսեալ ,

Հետապնդու	Հաւասարինդ		
Կ Խոյ .	0°	Հ Կշիռ .	180°
Չ Ցուլ .	30°	Ա Կարփ .	210°
Ա Երկուորեակ .	60°	Բ Աղեղնաւոր .	240°
Չ Խեցգետին .	90°	Ճ Այծեղիւր .	270°
Ջ Ասիւծ .	120°	Ֆ Ֆրհու .	300°
Պ Կոյս .	150°	Ա Զուկն .	330°

Այս տասուերկու կենդանակերպները , որ գարնանային գիշերահաւասարէն սկսեալ ծրի խաւարման տասուերկու բաժանմանները կը ցուցընեն , պէտք չէ շփոթել նոյն անուն համատեղութիւններուն հետ , վասն զի անոնք աստղերու խումբեր են , ասոնք ծրի խաւարման երկուտասաններորդ բաժանմունքներն ու 30ական աստիճան մասերն են . ուստի բոլորովին իրարմէ տարեկ են Խոյ կենդանակերպը և Խոյ համատեղութիւնը : Այս իրաւ է որ առաջ Խոյ համաստեղութիւնը Խոյ կենդանակերպին տեղը կ'իյնար . անոր համար ալ անոր անունն առեր է , բայց գիշերահաւասարից կանխման պատճառաւ հիմայ տեղերնին շատ այլայէր է :

Կըսնալու վերը ըսինք թէ երկու արեակայից ժամանակ արեւուն ձեւացու-

ցած հասարակածին զուգահետական շրջանակները արեւադարձ խեցգետնի ու արեւադարձ այծեղջեր կ'ըսուին , իբրթէ այս շրջանակները երկնից նոյն անուամբ կոչուած համաստեղութիւններուն վրայ կ'իյնան : Այս բանս ալ ասենով ստոյգ էր , բայց հիմայ արեւակայից կէտերը Խրկաւոր ու Վցեղնաւոր ըսուած համաստեղութիւններուն վրայ կը գտուին , և անգաղար Խմեցգետնէն ու Վայձեղջիւրէն կը հեռանան :

Խրկագնտիս վրայ ալ արեւադարձ կ'ըսուին այն կէտերը օրոնց վրայէն արեւակայից ատեն արեւուն ձեւացուցած շրջանակը կ'անցնի . ասոնք երկու հատ են երկրիս հասարակածէն 26° 07315 հեռու : Այսնք ալ հին ատեն ինչ անուն աւնէին հիմայ ալ նոյնը կը պահէն : Խեցգետնի արեւադարձը հիւսիսային կիսագնտին վրայ է , և Վտլաս լեռնէն քիչ մը անդին՝ Վժիրիկէի արեւամտեան կողմէն կ'անցնի , ետքը Խթովկիոյ մէջ Վիէնէէն անգին կարմիր ծովուն վրայէն , Վինայ լեռնէն , Վէքքէի վրայէն , Խթանիկ ըսուած Վաբիոյ վրայէն , Պարսկատանի ծայրէն , Հնդկատանէն , Ծինէն , Խաղաղական ծովուն վրայէն , Վեքսիկոյէն և Վուպա կը զիկէն կ'անցնի : Խակ այծեղջեր արեւադարձը հարաւայինին կիսագնտին վրայ է , և Վժիրիկէի մէջ ( )թէնթայւոց երկրէն կ'անցնի ու ետքը Պիտղիլէն , Փարակուայէն և Փերուէն կը պտրաի :

Հին աստեղաբաշխք արեւուն երկայնութիւնը գտնելու համար երկու արեւակայիքն ու երկու գիշերահաւասարները կը դիտէին . այս չորս դիտողութեամբ տարին չորս եղանակ կը բաժնուեր . մարմնոց ձգած շուքէն կ'իմանային արեւուն նուազագոյն բարձրութիւնը ինչպէս է ամսունային արեւակայից ատեն , ու մեծագոյն բարձրութիւնը ինչպէս է ձմեռնային արեւակայից ատեն . և արեւուն այս երկու արեւակայից բարձրութեան միջանկեալ կամմիջին բարձրութիւնը , որ և նոյն է հասարակածին բարձրութիւնը՝ գիշերահաւասարից օրերը կը ցուցըներ . ա-

սով իմացան թէ տարին քանի օր է և թէ արել տարւոյն մը օրերը այս կեն՝ դանակերպներուն մէջ կը մտնէ :

Այս տարուան օրացոյցը կ'ըսէ թէ արել առաջին կենդանակերպը կը մտնէ, կամ արեգակն՝ ՚ի լոյն՝ 9 (21) մարտի, ՚ի Հունին՝ 9 (21) ապրիլի, յլրէ առողջուն՝ ՚ի 10 (22) մայիսի, ՚ի Խեցգետին՝ ՚ի 10 (22) յունիսի, յլրէ ծննդին՝ 12 (24) յուլիսի, ՚ի Լոյն՝ ՚ի 11 (23) օգոստոսի, ՚ի Լշիսն՝ ՚ի 11 (23) սեպտեմբերի, ՚ի Լարտճն՝ 12 (24) հոկտեմբերի, յլրէ զննառողջուն՝ ՚ի 10 (22) նոյեմբերի, յլրէ ծննդշնորհին՝ ՚ի 10 (22) դեկտեմբերի, ՚ի Պրհոսն՝ 9 (21) յունիսարի և ՚ի Զուհն՝ 7 (19) դետրուարի :

Այս ակայից ու գիշերահաւասարից չորս դիտողութիւններով հիները իմացան թէ տարին քանի օր է . այսինքն թէ գարնանային գիշերահաւասարէ մը ինչուան միւս գարնանային գիշերահաւասարը, կամ թէ ըսենք արեւակայից մէկէն ինչուան նոյն արեւակայիքը արել քանի անդամ կ'ելլէ . և տեսան որ 365 օրուան մէջ արել երկրնքին կէտէ, մը չեռանալով նոյն կէտը կը հասնի . այսինքն թէ նոյն կէտն հասնելու համար 365 անդամ կը ծագէ ու կը մտնէ : Ը ատ տարիներ, գուցէ դարեր ետև, իմացան որ արել նոյն կէտն հասնելու համար զրեթէ 6 ժամալ կ'ուզէ, որ չորս տարին մէյմն օր մը կ'ընէ, 60 տարուան մէջ 15 օր, 120 տարուան մէջ ամիս մը, և այլն :

Եղանակաց փոփոխութիւնները աւելի բնական ու զգալի միջոցներ են արեւու շրջանին չափն իմանալու . հին աստեղաբաշխք արեւուն գիշերահաւասարին կէտէն կամ հասարակածին վըրայէն անցնելը դիտելով կը տեսնէին որ 60 տարուան մէջ, իւրաքանչիւր տարին 365 օր սեպելով, արել հասարակածին վըրայ չէր ըլլար և զեռ հոն հասնելու համար զրեթէ 15 օր ալ կ'ուզէր, որմէ բնականապէս կը հետեւցունէին թէ արեւուն այս շրջաբերութիւն չէ թէ Ճիշդ 365 օր է, այլ 365 օր ու 6 ժամէ է :

Բայց ետքի աստեղաբաշխք աւելի Ճիշդ ու աւելի յաձախ գիշերահաւասարներկայնութիւնը 365օր Յժամ 48' 54'', 6 միջին ժամանակ է . միայն գիտնալու որ ասիկայ արեւադաբէն կամ գիշերահաւասարի ապրուան չափն է, կամ եղանակաց դառնալուն միջոցն է . վասն զի ասպեղական այսինքն արեւուն երկնքին կէտէ մը ելլեն ու նորէն նոյն կէտը դառնալու ժամանակը աւելի երկայն է, և 365օր Յժամ 9' 14'', 6 է : Այսոց տարերութիւնն է 20' 20'', որ գիշերահաւասարից կանխման ժամանակն է, և տօմարներու վրայ իսօսելու ատեննիս նորէն պիտի տեսնենք :

Հ. Հ. Պ.

Ա Ռ Ա Կ

Փոր և անդամ :

“ԱՅՍ քանի մէկ ջանանք յոդնինք հազար կերպով մենք աշխատինք, Ու դու միայն դու անկուշտ փոր Կըլլէս տանիս քու ծոցըդ խոր Մեր պատրաստած կերակուրներն,, Այսպէս ըստն օր մ'անդամներն . Զեռք, ոսք, բերան, աչք, կ'ըսէին . “Ամէնքս եղեր եմք իւր գերին . Իսկ ինքը ծոյլ ծոյլ կը կենայ, Մեզի և ոչ մաս մը կուտայ . Ասկէ վերջն ալ չեմք աշխատիր . Դուն քու գլխոյդ ձարըն դըաիր ,”

Աս ըսելով մէկ բերան . Բանէ գործքէ ետ կեցան . Փորուն խիստ ծոմ բռնել տուին, Բայց ցաւն ընկաւ իրենց վրանին . Բոլըր մարմինը թոռմեցաւ , Ու ձեռք շարժիլ ւ ոչ ոսք կրցաւ . Երեսներուն գոյնը նետեց , Աչքերուն լցուզ կաթկըթեց : Ան ատեն լցաւ մը հասկըցան Թէ մըշափ փորն էր պիտեան, Ու մնունդն իրեն նախ քաշելով Վերջն ամենուն ծածուկ ձամբով կը գալունէ կու տայ եղեր . Չէ թէ անգործ ու ծոյլ նստեր :

Դուք ալ անդամք էք ժողովուրդք . Եւ ըստամոքս են ակրութիւնք :